

1879—1924. ԴՈՒՐԻԱՆ ՅԱՐԵԼԵԱՆԻ ՅԻՒՏԱԿԻՆ—1929

# ՍԻՐԱ, ՀԱՅ ԱՄՍԱԳԻՐ

Գ. ՏԱՐԻ—ՆԱՐ ՇՐՋԱՆ

1929—ՅՈՒԹԻՒ

Թիւ—7

## ԽՄԲԱԳՐԱԿԱՆՔ

ՀԱՅԱՍՏԱՆԵԱՅՑ ԵԿԵՂԵՑԻՈՅ

ԵԱՐԵԿԱԲԳՈՒԹԵԱՆ ՀԵՐԱԲԵՐԵԱԼ ԽՆԱՅՔՆԵՐ

Ը.

ԵԿԵՂԵՑԻՈՅ ՊԱՇՏՈՆԵԱԹԻՒԻՆ


Յ.— ԱԽԱՌԻՄ

Աւելորդ աշխատանք մըն է բացասարել ուսման կարևորութիւնն ու պէտքը որիէ մարգու համար, և մանաւանդ անոնց համար որ կոչուած են հանրային ժառայութեան և պատասխանատրութիւններ են ստանձնած։ Հոգեոր պաշտօնէին համար ծառայութեան և պատասխանատրութիւնն գաղափարէն ալ վեր յան մը կայ, զոր նախ ինքն պիտի հասկնայ և յետոյ պիտի հասկըցնէ զայն որիշներուն։ — Ճշմարիտ կրօնքի դիմութիւնն է այդ բանը։

Եթէ անհրաժեշտ պարման մըն է որ հոգեոր պաշտօնեան ամէնէն յառաջ պիտի ըլլայ կրօն և նկարազիւ ունեցող մարդ մը, այսպիսի մարդ մը եթէ չունենայ պահանջուած մտաւոր պատրաստութիւնը և զիառութիւնը, չի կրնար ծառայել օգտակարապէս։ Վասն զի աւետարանական սկզբունքով, հոգեոր պաշտօնը անձնական փառք և դիրք առահօվելու պաշտօն մը չէ, այլ պաշտօն մըն է ուրիշներուն ծառայելու (Մտք. ի. 28. Մրկ. ժ. 45), ուրիշները լուսաւորելու իրենց անձնական լրացով, որպէս զի անոնք տեսնեն պաշտօնեային բարի գործերը և փառաւորեն երկնաւոր հայրը որ երկինքն է (Մտք. ի. 16)։ Հին ըմբռնումով, մասնակի պատրաստութիւններ և յարմարութիւններ բաւական կը համարուէին մանաւանդ քահանայութեան թեկնածուներուն համար, զոր օրինակ, եկեղեցւոյ մէջ կարգացմունքը գոհացուցիչ կերպով կատարելու կարողութիւնը, շարականներ երգելու յարմարութիւնը, ևայլն, որոնք, անուրանալի է, մեր եկեղեցւոյ ծխական և արարողական սարքուածին դրախէ մասներն են և պէտք է որ գործադրուին անթերի արտայայտութեամբ։ Բայց ասիկա շատ քիչ բան մըն է հոգեոր պաշտօնէի բուն պարտականութեան քով։ Վասն զի հոգեորականին բուն գործն է ուսուցումը, և յայտնի է թէ ո՞վ որ չէ ուսած, չի կրնար ուսուցանել։

Այսօրուան ըմբռնումով և եկեղեցւոյ բարեկարդութեան տեսակէտէն, հո-

140-38  
72-6



գեոր պաշտօնեան պէտք է ըլլայ ուսեալ անձ մը: — Ի՞նչ է որեմն ուսեալ անձ մը ըլլալու սահմանը եկեղեցականի համար:

Նատ յայսնի է այս հարցումին պատասխանը: Մեր դարուն պահանջն է որ ուեէ երկրին քաղաքացիները պէտք է տեսած ըլլան խնամուած նախակըրթութիւնը մը: Դրեւ կարգալ զիտոնալ, հիմնական ծանօթութիւններ ունենալ ուսմանց այլ այլ դորձնական ճիւղերուն վրայ, նոյն խոկ մէկ երկու լիզու զիտնալ կամ խօսիլ, անհրաժեշտ հարկ մը եղած է այսօր կեանքի պայքարին մէջ յաջողելու համար: Այս է պատճառը որ բարձր քաղաքակրթութեամբ յառաջացած երկիրներու մէջ նախակրթութիւնը հարկեցուցիչ է, դպրոցներ կառավարութեան ձեռքն են, և զոր օրինակ, Ամերիկայի մէջ մինչեւ բարձրացայն վարժարան ձրի է ուսումը, այսինքն կառավարութեան հաշտին, խոկ գոլէհական և համարաբանական ուսումներու համար քաղաքացիներ դրամ կը վճարեն. որովհետեւ այդ ուսումներ այլ ևս մասնագիտական են իրենց պէտքով ու արժեքով, և իւրաքանչիւր քաղաքացի, ինքն կ'ընարէ իր մասնագիտութիւնը՝ համաձայն իր միտումներուն՝ և կը վճարէ պահանջուած ծախքը այդ մասնագիտութիւնը ձեռք բերելու համար:

Մեր դարը մասնագիտութեան դար է: Միայն ընդհանուր ծանօթութիւններ բաւական չեն ուեէ պաշտօնի և ասպարէզի մարդք պատրաստելու համար: Անկէ աւելի բան մը պէտք է, այսինքն տիրական պատրաստութիւն մը:

Եթէ այսօր ճարտարարուեսոփ այլ այլ ճիւղերը կը պահանջեն լու պատրաստուած մասնագիտներ, եթէ ազատ արուեստներու մէջ ալ մասնագիտն է որ կը փնտուի իրեւ անհրաժեշտութիւն, ինչպէս ուսուցիչ, բժիշկ, փառաբան, հողեոր պաշտօնեան ալ պէտք է պատրաստուի մասնագիտօրէն:

Ի հարկէ, ուսում, պատրաստութիւն չսպի սահման չունին՝ սկզբունքով: Կարելի է ամէն օր ուսանիլ, ամէն օր նոր բան մը աւելցնել ծանօթութեան և հմտութեան պաշտօն վրայ. ասիկա այլ կախուած է նոյն ինքն ուսումնասիրող մարդուն պայմաններէն. բայց չափանիշ (standard) մը կայ ամէն դորձի և պատրաստութեան մէջ, որուն պէտք է հասնի ուեէ պաշտօնի և ասպարէզի մարդք, եթէ կ'ուզէ օգտակար ըլլալ թէ իր դորձին և թէ իր անձին:

Հայ եկեղեցականութեան համար այդ չափանիշը պէտք է ըլլայ միջակէն վեր. և ո՛չ թէ միջակ կամ միջակէն վար պատրաստութիւն մը: Աւրիշ խօսքով, նոյն խոկ ժողովուրդի մտաւորական մակարդակէն վեր մտքի պատրաստութիւն մը, և աւելի ըլլալով՝ իրօնական մասնագիտութիւն մը: Այսօր հայ ժողովուրդին մտաւորականութիւնը, այսպէս ըսենք, շատ քիչ կը հետաքրքր քրուի կրօնքով, իսկ հայաստանեաց եկեղեցին մէջ միայն ազգային բան մը կը աեսնէ ան, և ասոր համար է որ կ'անցնի իր Մայրենի եկեղեցոյ քովին: Անինք նաև անտարելիներ և թերեւս իրենց խոկ կարծիքով անկրօն կամ անսատուածներ. և ասոնց հակառակ, նաև շատեր որ կ'ուզեն սովորական կրօնասիրութենէն վեր բարձրանալ, կրօնական ծամարտութիւններու դիտութեան և փիլիսոփայութեան մօտենալ, և այլն. արդ՝ այսպիսի ժողովուրդի մը բոլոր խուերը դիտող և հասկըցող եկեղեցականութեան մը պէտք ունի հայց. Եկեղեցին, որպէս զի կարենալ իր առաջնորդի գերը կատարել հսդեոր կեանքի մէջ:

Հայ եկեղեցականի համար բաւական չէ միջնակարդ կըթութիւն մը . այլ անոր վրայ մասնագիտական դասընթացք մը , ամէնէն քիչը երեքէն չորս տարի . զոր օրինակ երբեմն մեր Արմաշի Դպրութանքին կամ այսօրուան մեր Երաւագէմի Ինձայարանին ծրագրավ և գործնական վարժութեամբ :

Մեր կարծիքով , հոգեոր պաշտօնեայի պատրաստութիւնը այնպիսի կենապիտի խնդիր մըն է , սրբն չուրջ չի կրնար երկու տարբեր կարծիք յայտնուի : Ինչպէս որ բժիշկ մը իր առունեաց և դիտութիւնը գործադրելու համար պէտք է վկայական մը ունենայ իր ձեռքը , հաւատարիմ եւ անխոնի աշխատութեան իրաւունքով ձեռք բնուած վկայական մը , նոյնպէս հոգեոր պաշտօնի թեկնածու մը պէտք է իր ձեռքին մէջ ունենայ նոյն պայմաններու մէջ ստացուած վկայական մը , իր մասուր պատրաստութեան համար :

Այսպիսի պատրաստութիւն մը , մէանալով կոչումի և նկարագրի հետ , կ'ապահովէ հոգեոր պաշտօնէին համար յառաջդիմական ծառայութիւն մը . այս սինքն՝ կոչում , նկարագրի և պահանջաւած ուսումն ունեցող պաշտօնեայ մը՝ շարունակ զարդանալու և նորոգուելու . մինակ մը կ'ունենայ : Ան չի բաւականանար դպրոցին մէջ իր լուսազ և ուսածով , այլ միշտ կ'ուսանի , միշտ կ'ուսութափի և կը պահէ իր առաջնորդի գերքը իր ժողովուրդին մէջ : Հասարակ ժողովուրդը իրմավ կը ըւսաւորուի , կ'ուսանի , և հետզետէ կը բարձրանայ սովորական մակարդակէն վեր , եսկ ուսեալ կամ մտաւորական գասակարգ դիմքնին կը հրապարուի իր կոչումի : Նկարագրի և ուսումն տէր գիտուն հովուն խօսքերէն և կեսն քէն , և կ'առիպուի խորհիլ քրիստոնէական կրօնքի խորհուրդներուն և ճշմարտութիւններուն վրայ և կը շահուի կրօնքի գտտին :

Գիտուած է որ ինքզինքնին մուաւրական , լուսաւորեալ , և այլն ստորոգելիներով ճոխացնող անտարբեներ , անկրօնութիւնն ծախոյներ , ընդհանրապէս զոհերն են ցաւալի ողիտութեան մը , որոնք պիտի թօթափէին զիրենք թմրեցնող յաւակնութիւններու ափիննին ազգեցութիւնը , եթէ հնչը անոնց ականջին պատրաստուած հոգեորականին ձայնը :

Կրօնքին ճշմարտութիւնները համոզուած , հաւատացեալ ու զիտուն ուսուցիչներու կենդանի խօսքերովը կրնան թափանցել անտարբեր և թմրած հոգիներուն մէջ : Արուեստական միջոցներով կարելի չէ կրթել ժողովուրդը և հետարբեր անտարբեր անտարբերները :

Եթէ կոչումը առաքելական ողի կուտայ հոգեորականին և կը գօտեպնդէ զայն արիութեամբ , եթէ նկարագիրը յարատեսութեան ջիղը կը զօրացնէ հոգեկանին ներսը , ուստին անառիկ կ'ընէ անոր տրամարանութեան առոցը , ծանօթութիւններու և հմտութեան ճոխ մթերով պատերանին մէջ :

Աւետարանին դատը այսօր կարծես այն վիճակին մէջ է ինչպէս որ եր Պողոս Առաքեալի ժամանակ , երբ ան կը գրէր կորնթացիներուն՝ ցոյց տալով իր անկեղծ հաւատքը և եռանդը Աւետարանի քարոզութեան , առանց վարանելու հեթանոս իմաստութեան , հեթանոս կրօնքի և սովորոյթներու և հեթանոս միջավայրի մը գժուարութիւններուն առջև : Իր խօսքերը ամփոփենք՝ պատշաճեցնելով մեր նիւթին և նպատակին :

— Մենք ազատ ենք Աստուծոյ հոգիով, մենք այդ ոգիով կը նորոգուինք միշտ, Այս պաշտօնը ատոր համար առինք և չենք ձանձրանար քարողելէ: Մենք գաղտնի բան մը չունինք, մեր Աւետարանը չէ ծածկուած, եթէ ծածկուած է ան կորսուածներուն մէջ, վասն զի սատանան կուրցոց անհաւատներուն աչքը, որ չտեսնեն Քրիստոսի փառաւոր Աւետարանին լոյսը: Ինքզինքնիս չենք քարողեր մենք, այլ կը քարողենք Տէր Յիսուս-Քրիստոսը: Այս լոյսը մենք Աստուծմէ առինք, ասիկա գանձ մըն է մեղի այս հոգէ կերտուած մարմինին մէջ, և ասոր զօրութիւնը Աստուծմէ է և ոչ թէ մեղմէ: Ասոր ալ ապացոյցը սա՛ է որ ամէն բանի մէջ նեղուած ենք՝ բայց չենք նուազած, կարօտութիւններու մէջ ենք՝ բայց չենք ասրակուուած, հալածուած ենք՝ բայց չենք լքուած, չարչարուած ենք՝ բայց չենք մեռած: Ամէն ատեն Յիսուսի մահը կը կրենք մեր մարմիններուն մէջ, որպէս զի Յիսուսի կեանքը յայսնուի հոն, վասն զի մենք որ ողջ ենք, բայց մահուան կը մասնուինք միշտ Յիսուսի համար: Աւրեւի մաս հը կը զօրանայ մեր ներսը, իսկ կեանքը ձեր ներսը: Ինչպէս որ գրուած է Սաղմոսի մէջ (Ճիշ, 1), հաւատացի և անոր համար խօսեցայ: մենք ալ կը խօսինք, որովհետեւ կը հաւատանք (Բ. Կրեր. Գ. Գ.):

Այս է պատկերը կոչումի, նկարագրի և ուսումի տէր Եկեղեցականին՝ առաքելական ոգիով ու ոճով:

Ուսումը ա՛յս գիտութիւնը և ա՛յս քաջութիւնը պիտի տայ կոչում և նը կարագիր ունեցող Եկեղեցականին Հայոց, Եկեղեցւոյ մէջ, թէ՛ Եկեղեցւոյ և թէ՛ պաշտօնէի բարեկարգութեան առաջին և գլխաւոր պայմանն է պատրաստուած Եկեղեցականութիւնը, իսկ պատրաստութեան համար պէտք է ընդունիլ որ անհրաժեշտութիւն մըն է մասնագիտական ուսումը:

Հոս ինդիր չի կրնար ըլլալ թէ ո՞ւր կամ ո՞ր գպրոցներու մէջ պիտի արուի մասնագիտական ուսումը հոգեռոր պաշտօնի թեկնածուներուն: Ասիկա զուտ անտեսագիտական խնդիր մըն է այլես, որ կապ չունի ուսեալ Եկեղեցական պատրաստելու սկզբանքին հետ: Միւս կողմէն ծանօթ է մեր գպրոցներուն վիճակը: Եկեղեցական պատրաստելու համար առայժմ Երուսալէմին զատ տեղ չունինք իրեւ հայկական հաստատութիւն: Այսուամենայնիւ գեռ հնարաւորութիւն կայ աւելին ընելու. կամք ալ կայ, եթէ գրամական ապահովութիւններ սաեղծուին: Չենք ուզեր մտնել աւելի բացարութիւններու այս մասին: Տարբեր կէտ մըն է ատիկա, որ գուրս կը մնայ այս ուսումնասիրութեան ծրագրէն: